

## ԴԱՐՁ ՀՕՐԻ ՏԱՐԻՆ.

~~~~~

« Գնացէք տղամք, գնացէք ամէնքըդ մէկ տեղ,  
 « Քաղաքէն գուրս թըլուրին ծայրը կանգուն  
 « Մատուռին մէջ, Աստուածամօրս հրաշագեղ,  
 « Աղօթք արէք որ Զեր հայրիկ դառնայ տուն:  
     » Ուշացաւ նա, առաւօտէ մինչ իրիկուն,  
 « Աշքըս արցունք, ես կը սպասեմ անհամբեր.  
 « Գողեր, գավանք անտառին մէջը՝ ճամբուն  
 « Վըրայ՝ շատ կան. հեղած զեղած են գետեր » :—

Զայս լըսելով տղամք, մեծ-փոքր, վաղեցին  
 Քաղաքէն դուրս, Աստուածամօր մատրան քով.

Հոն՝ ծընրագիր հրաշագործ պատկերին

Առաջ կեցան շընորհալի մի կարգով:

Երկիր պագին. յետոյ թանուն Հօր, Որդւոյ

Եւ սուրբ Հոգւոյն, երեանին խաչ հանեցին.

Ամենասուրբ Երրորդութեան համագոյ

Այժմ և միշտ և յաւիտեանս, փառք տուին:

Վերջը Հայր մեր, և Աղջոյն քեզ, Հաւատամք,

Սուրբ վարդարան. և տէն բերանք աղօթքնին

Կարգաւ ասին. նոյնակէս և տասն պատուիրանք:

Եետոյ գրեկերն զրբապններէն հանեցին:

Լիթանեալին ամենասուրբ Ցիրամօր

Առաջին մասն մէջերէն մեծը կ'երգէր.

Մինդեռ շարուած « Բարեխօսեա վասն մեր Հօր »

կը ճըւային եղանակով փաքրիկներ:

Նոյն միջոցին լըսուեցաւ մի դըզըրդին,

Ցանկալի կառքն տեսնուեցաւ հեռուէն.

Տըղաք թըրան շուտ մը ընդառաջ հօրերուն,

« Եկաւ հայրիկս, Եկաւ մեր հայր » կանչելէն :

Վաճառականը նայեցաւ, աչքն արցունք.

Աճապարեց կառքէն իջաւ վար շուտով.

« Բարով, ասաց, ողջ առաջ էք ամէնքդ գուք.

» Ի՞նչ կայ չըկայ ». կը հարցընէր նա կարգով:

« Ո՞վ է մայրերդ, հօրաբոյրերդ, տուն աընուժը .

« Զամիշ բերի ձեզի համար մի կողով » :

Ուրախութեան տեսարան էր այն աղւար.

Հայր և որդիք կը խօսէին ճըխալով:

Հայրը կ'ասէ կաւալարին, « Քըշ դուն,

Ես արցաց հետ սովով քաղաք կը մըտնամ » :

Նոյն վայրկենին աւաղակաց բազմութիւն,

կը յարձրկին նոյս վըրայ անդ ումսն :

Երկայն մօրտաք պէխսերը վեր աընկուած ,

Նայուածք ահեղ, պատառուած ըզզեստնին,

կողերն դանակ, գօտիներէն թուր կախուած  
Հաստ գաւազան ամէնքն ունին ձեռքերնին :

**Լեղապատառ վազեն արզայք հօրը քով,**  
Վերարկուին տակը վրնտուելով ապաւէն,  
Կը սարսափին ծառաներն . տէրն գողալով  
Աւազակաց կ'ազաչէ որ իսրնային . . .

« Առէք, կ'ասէ, կառք, ձի, ամէն ստացուածք,  
« Միայն տըզոցս ողջ անվրնաս թող արւէք.  
« Մի որբացնէք իմին մահուամբ այս տըզայք,  
« Դոցա մարիկ, սե-արևիկ մի առնէք » :

Լըսողը ով. - մէկը ձիերն կը քակէ,  
Միւսը « Շուտ փող » կանւըռտելով կը սպառնայ.  
Եւ այլ երրորդ մ' կատաղարար կը վաղէ,  
Բաց սուրը ձեռքն խեղճ ծառայիցը վըրայ:  
Նոյն միջնորդն աւազակաց դըլսաւորն  
- « Կեցէք » կ'ասէ . յետ կը քաշուին սըրիայք,  
Ինքն գառնալով տըզայոց ու նոցա հօր,  
« Անցիք զնացէք դուք ձեր ճամբան շիփ-շիուակ » :  
Վաճառականն կը կակազէ « Շնորհ ունիմ՞ » :  
- « Ինձմէ բընաւ չնորհակալ դուն մի գար.  
« Թէ որ տըզայցըդ ազօմքներն չըլլային,  
« Այս գաւազանս դըլսիխ կ'ուտէր անպատճառ:

« Շընորհակալ դու քու տըզայցդ եղիր  
« Որ կ'ազատուի իմին ձեռքէս կենդանի :  
« Այլ եթէ ինչ պատճառի . ուշ դիր .  
« Համառօտեմ ես բանին իսկը քեղի:  
« Մեք վաղուց գիտէինք որ պի՛ գաս տուն .  
« Այն պատճառի այս մօտ տեղեր պահուըտած՝  
« Կը սպասէինք զիշեք ցորեկ միշտ արթուն,  
« Ճամբայդ կոնիւլ առնուզ ամէն ըստացուած :

« Այսօր յանկարծ, տես, լըսեցի տըզոց ձայն  
« Որ մատրան մէջ կ'ազօմքէին առ Աստուած .  
« Խընդացի ես այգոր վըրայ ըսկըզբան .  
« Այլ քիչ յետոյ արրոփեց սիրաս յեղակարծ :  
« Իմ հայրենիքս և ընտանիքս յիշեցի ,  
« Դողացին ոտքս, սուրըս անկաւ վայր ձեռքէս ..  
« Ա'ն, ունէի ես կողակից նազելի ,  
« Նրա զըրկին մի երեխայ սոցա պէս :  
« Գընա, ովք մարդ, զուն 'ի քաղաք, ես յանտառ  
« Պէտք է երթամ. զուք երեխայք, երբ իինի  
« Որ հսա դառնայք, այս մատրան մէջ ինձ համար  
« Ազօմք ըրէք ու յիշեցէք իմ հողի » :